

203. Արեւածագ.

Թ. Կիւմել տօդան, Ար. Շամշըրդյա՞ն ըստ նոյն գրողի:

204. Արեւածագիկ.

Նոր հնարած բառ է, որով սմանք Արեւադէմը կ' մանան, ոմանք Արեգական ժաղիկը:

205. Արեւապաշ.

Այսպէս կոչէ բժշկարան մի թ. Այ լիէկի բոյսը, որ է Արեւադէմն:

# ՅԱՅ ԼԵԶՈՒԻ ՈՒՍՈՒՄՆ

## Ց Ե Ֆ Գ Ո Թ Ա

(Տես յէլ 423)

**Փ**րեֆերիկ Միւլէր ծնած է յեմիկ Պոհեմիոյ (5 մարտ 1834): Ուսմանց սկզբնական ընթացքն ըրաւ նախ ի Զնայիմ Մորափոյ, ապա ի Վիէննա և ի Կէթթնէնկէն, ցամ 1857: Հետեւել տարին վիէննայի Համալսարանին Մատենադարանին մէջ պաշտօն վարելով, ապա արդունեաց Մատենադարանին վերաբեսուչ անուանեցաւ. յետոյ վարդապետ և ուսուցիչ ի Համալսարանի: 1869ին իրեն յանձնուեցաւ. համեմատական բանասիրութեան և սանգրիտ լեզուի ուսուցչի աթոռը. ու կայսերական վիտապիթեանց ակադեմիայի անդամ: 1884ին աշքի հիւանդութեան պատճառաւ. հրաժարեցաւ մատենադարանապետի պաշտամանէն: կենսագրական այս մանրամասնութիւնները քաղած ենք Պրոքհառուի և Մէյէրի բառարաններէն, ինչպէս ինքն Միւլէր մեղի յանձնեց:

Բոլորովին բանասիրական և ազգախօսական ուսմանց տուաւ ինքզինքը Միւլէր. և իր զինաւոր գրուածքն է Ակնարկ գիտութեան լեզուի (Grundriss der Sprachwissenschaft) խորագիրը կրող երկասիրութիւնն, հսկայ երկ մը. յորում հեղինակն կու տայ մեզ վերականական համառութիւն և ընթերցման հասուածներ, ամէն ծանօթ լեզուաց: Այս գրուածքը կ'ամբողջացընէ ուրիշ երկասիրութեամբ մը, զոր կը կոչէ Ընդհանուր ազգագրուրին (Allgemeine Ethnographie), որոյ առաջին տպագրութիւնն եղած է ի 1873

և երկրորդն ի 1879 ի վիւնա, հանգերձ ազգախօսական ասլասով մը (Ethnologischer Atlas, Վիւնա 1884): Խնքը Միւլէր յօրինեց աւստրիական Նովարա կոշուած մարտանասուն ճանապարհորդութեան առթիւ տըրուած տեղեկութեանց լեզուազիսական և ազգազրական բաժինը (1867-8):

Մեր ինչուան հիմայ ըսածներէն քիչ շատ կը հասկըցուի որ մասնագէտ մը չէ Միւլէր. սակայն կը կարծենք թէ առանձին պարապմունք ընտրած է իրանեան լեզուաց ոսսոմնասիրութիւնն, որոց թույն մէջ կը դառէ նաև զհայերէնն, քան ուրիշ լեզուաց: Իր երկասիրութիւնք հայերէն լեզուի նկատմամբ՝ հրատարակուած են առաւելապէս ի խմբազրութիւնն (Bulletins) Վիւնայի Գիտութեանց կայսերական ակադեմիային՝ փիլիսոփայական-պատմական բաժնին մէջ, և որոց ժամանակազրական ցուցակը կը գնենք: Ի հասորն ԼԵ, 1860 յէջ 194-199, 1) – թայական յետադասը հայ լեզուի: – 2) Անորանք հայ բուց: Ի հաս. ԼԲ. 1861, 570-595 հատուած մը հայ լեզուի ձայնախօսութեան նկատմամբ, զոր քննադատեց Էլիալս (ի Göttingische Gelehrte Anzeigen, 1862 յէջ 964), և որոյ շարայարութիւնն երկցաւ ի հասորն ԽԱ, 1863 յէջ 3-14, և ի հասորն ԽԲ, 1863 յէջ 249-253, Որդէն յութերորդ հասորն նոյն խմբազրութեանց (283) Սիպիլեան վարզագետն հրատարակած էր տեղեկութիւններ թուսիոյ, Պարակաստանի և Հնդկաստանի մէջ առլորական եղած հնչմանց վրայ: Ի հասորն ԽԴ (1863, յէջ 554-567) Տեղեկութիւնն մը անուանց հողովման վրայ ի հայ լեզուի. և յէջս 576-580 յօրուած մը զիմնարդ զերանուանց վրայ իրանեանու նաև հայ լեզուի մէջ: Ի հաս. ԽԲ (1864 յէջս 227-242) Զագս Քիւրդ զատառաբարբարին վրայ: Յէջ 424-430 Հայկականք կոշուած վերնազրին տակ հինգ հատուածք առա յետազատ վանկին վրայ, աստուած, կոչդր, տոիւթ, ծուկն բառից վրայ: Խսկ յէջն 434-438 Հայկական զրութեան սկզբնաւորութեան վրայ, վիմազրեալ համեմատական ցուցակով մը հայ և վրացի այբուբենից: Միւլէր կը կարծէ թէ անոնց ծագումը փնտուելու է արամէկականին քանի մի ձեւերու մէջ, յօրոց յառաջ եկած է նաև պահճակիւր: Ի հաս. ԿԴ (1870 յէջս 47-56) հայ բայից անկատար զէմքին վրայ, ինչպէս նաև զիտողաթիւնք քանի մը հայկական բառից, որպէս աղուէս, տէր, սիրամարդ, վարդագետ և այլն, և իգական ունի վիրջաւորութեան: Հաս. ԵԸ. (1870, յէջ 264-278) Դիտողութիւնք երկու հայ սեպազրի արձանագրութեանց վրայ: Հասոր ԿԶ (1870, յէջ 264-278) Հայ լեզուի բառից վերջաւորութեանց և շեշտի հանոնին վրայ, յանուանս և ի զերանուանն ի բայս. և զարձեալ ստուգաբանութիւնք քանի մի հայ բառից. Խսկ յէջս 277-8 կը խօսի այն օտար (արամէկական) բառից որ փոխ առնուած են ի հայերէնէ և հայերէնոյի: Նոյնպիսի տեղեկութիւնք և տեսութիւնք մեր լեզուի նկատմամբ յաջորդ տարիներու թերթից մէջ ալ, զորս աւելորդ կը համարինք առաջմ մի առ մի յիշատակել ընթերցողաց չժանրանալու համար: Փիշ եարը պիտի զառնանք խօսիլ իր մէկ կարևոր յօդուածին վրայ թէ « ինչ տեղ կը

գրաւէ հայ լեզուն հնդիկ-գերմանական լեզուաց շրջանակին մէջ » , հանդերձ յաւելուածով մը :

Աշխատակից եղաւ Միւլէր հայ լեզուին վրայ գրած յօդատաճներով Արեւակը և Արևմուռաք կոչուած եռամսիեա հանդիսին , զոր Պանֆէյ կը հրատարակէր ի կէթթինկ (1860-66) , որոց մէջ նշանակութեան արժանաւոր է իօրն իմաստունք կոչուած վիպասանութեան հայ թարգմանութեան վրայ (Հատ. Բ. 369-374) , և որոյ ոսու թարգմանութեան մը ակնարկութիւնն ըրած էր լէրի : Ուրիշ մանր մանր ստուգաբանական հասուածներու ալ հեղինակ է գերմանական հանդիսից մէջ :

Գլխաւոր աշխատակից եղած է Միւլէր վիէննայի Համալսարանին Արևելքան կաճարին ձեռքով հաստատուած Wiener Zeitschrift für die Kunde des Morgenlandes կոչուած ուսումնաթերթին (1887) , որոյ երկրորդ տարուան հասորին մէջ կը խօսի Վեռոնպեայ երիցու և Ասողկան պատմական երկասիրութեանց հրատարակութեանց վրայ , որոնք առատամիտ նպաստիք ազգային Մեծենասի , Յովիսփայ Խպմիրեան Ղզլարեցոյ , ապագրուած են ի Պիտարուորդ (1885 և 1887) : Մանրամասն և շահազրգիտ են նոյն զրոց տեղեկութիւնը , ինչպէս իր ամէն ուրիշ հասուածք նոյն հանդիսին մէջ : Յ'Էլոն 245/8 կը քննազատէ Ասողկան մէկ պարբերութիւնը Հայ այբուբենի գիտին նկատմամբ . և իր կարծիքն է թէ Մեկրովլ միայն ճայնաւոր տառից զիւտն ըրած ըլլայ : Դիտել կու այս մասնաւորապէս թէ նախընթաց պակասութիւն ճայնաւորաց ի հայ լեզուի , պատճառ եղած ըլլայ նուազութեան կամ աղքասաւթեան հայ լեզուի : — Նոյն հասորին մէջ (258-262) աեղեկութիւն մը կու տայ 1884ին կէմիածին տապագրուած Առաքել Դաւիրիթեցոյ պատմագրութեան վրայ : Զօրորոգ հասորին մէջ իօրն իմաստունք վիպասանութեան վրայ աեղեկութիւն մը կու տայ : Երեք անգամ տպագրութեամբ հրատարակուած է այս թարգմանութիւն ի 1696 , 1720 և 1740 . յերջին ապագրէս օրինակ մը ձեռք ձգելով , շնորհիւ Պատմանեանի ի Սկիւտարէ կոստանդնուպոլսի , անոր քննադատութիւնը կ'ընծայէ Միւլէր : Յ'Էլոն 284-288 կը մեկնաբանէ վարդանայ Բարձրբերզցոյ մէկ հասուածը (տպ . ի Մոսկուա 1864 և յաջորդ տարին ի վենետիկ) , նկատմամբ հայ տառից , որ կ'ըսէ թէ Մեկրովլ զնդունած ըլլայ ի Դանիիլէ տառուց քանոնւելիու տառը , և ուրիշ տանըլցրուն աստուածային յայտնութեամբ , մինչ խորենացի և Ասողնիկ կ'աւանդեն թէ նախամերոպեան այբուբենն ի քուան և ինն տառից կազմուած էին : ի հինգերորդ հասորի (1894 , 52-58) կը տառագրէ և կը քննազատէ Միւլիթարայ Գոշի իրաւանց զիրքը , զոր վախճանեալ Բատուալեանց վահան վարդապետ հրատարակած է յէմիածին ի 1880 , և է Դատաստանագիրը կոչուածն :

Կը թողոնք յիշել ուրիշ հասուածներն , յորս կը խօսի ոստիկան բառին ստուգաբանութեան , Հայոց գժիածան՝ Արամագդայ գօնի կոչելուն , և Լազարեան ճեմարանի տեսչին կողմանէ 500 ոուբլիի մրցանակ մը սահմանելուն՝ ընտրելագոյն զրութեան մը Հայոց ընկերական և քաղաքական վիճակին վրայ

յիններորդ դարէ ցմետասաներորդն. որ կրնայ գրուիլ ի հայ, ուստ և գազ-  
դիարէն, և պիտի յանձնուէր յառաջ քանի զօնպատեմբեր 1892 տարւոյն։

Հրասարակած է դարձեալ Միւլլէր ի Vienna, Oriental Journalal զիեր-  
շին մասն հանգուցեալ Յոհան Հանուչի ընտափ երկասիրութեան լեհաստանի  
մէջ խօսուած հայ գաւառաբարբառին վրայ։ Այս զիտնական երիտասարդու ու-  
սուցիչ էր համեմատական բանափորութեան և անազբիտի ի Համալսարանին  
վիեննայ, և կանխահաս մահուամբ յախճանեցաւ ի Փարիզ, որ ուսումնական  
ուղեւորութեան մը առթող կը գտնուէր, ի 1887։ Հայ գաւառաբարբառաց  
ուսմանն հետամուտ էր, ու Գումիթի քաղաքին մէջ հայ ընտանեաց քով բնա-  
կութիւն վարձելով, որը տղայք անգամ գեռ այերէն լեզուն կը խօսին, յա-  
շնողեցաւ Քրաքափ Եակելլյանեանց Ակադեմյային բանափրակուն Յիշաակազրոց  
մետասաներորդ հասարին մէջ ընտափ երկասիրութիւն մը հրատարակել ի լեհ  
լեզու, բայց բառից նշանակութիւնն առելցընելով նաև ի գաղղիական, « լե-  
հացի Հայոց լեզուին վրայ », որոյ առանձին հրատարակութիւն եղաւ ի Քրա-  
քան ի 1886 (Ojezku Ormian polskich). Բառարան մ'է այս, երիտա-  
սարդ լեզուազիսին ջանիւք հասարած։ Վիէննայի արևելեան օրագիրին մէջ  
Գումիթի գաւառաբարբառին ձայնախօսութեան վրայ ուսումնասիրութիւն մը կը  
փափաքէր ընել՝ բառագրական նիւթերով. և կրցաւ բանասիրաց մեծապէս  
օգտակար ճաշակ մը ընծայել, և որոյ առանձին տպագրութենէն օրինակ մը  
ապնուաբար յղեց առ մեզ Միւլլէր, (Lautlehre der polnisch-armeni-  
schen Mundart von Kuty in Galizien)։ Ալդէն նոյն օրագիրին ա-  
ռաջին հասորոցն մէջ (794) հասուած մը ընծայեր էր հայ երկու օրագրաց՝  
Վիէննայի Միւլլէրեան Հարց Ամսորեայ հանդիսիւն, և ի Սամօնուցլար  
(Հայաքաղաք) հունգար լեզուով Արմենիա լրագրին խմբագրութեամբ Գրիգորի  
Գուլիկ և Խաչատրոյ (Քրիսթոֆ) Սոնկոս։ Յ'էլ 84, ի Քրաքան ասուած  
(4887) Ցարթորիսիքի իշխանին մասենազարանին ցուցակին վրայ կը խօսի,  
յորում յիշատակութիւն կ'ըլլայ նաև բազմաթիւ հայ գրշագրաց։

Կը վերջացրնենց մեր այս հասուածը այն տեղեկութեամբ, զոր կու տայ  
լեհահայոց վրայ, որոյ բնագիրն ալ կը յաւելու Գումիթի գաւառաբարբառով.  
« լեհահայք ըստ մեծի մասին կը բնակին, կ'ըսէ, ի կալիցիա, Պուռովինա  
և Պետարաբիս։ Մետասաներորդ դարէ ի վեր եկած են այս կողմերը յաշ-  
խարհէն Հայոց, իրենց Անի մայրքաբարին կործանմամբ աւարելէն ետքը։  
Հարուստներն իրենց ստացուածքը երկիրներու վրայ գոած են մշանցենաւորա-  
պէս։ Կը զբաղին ի մշակութիւն ցորենայ, և ի խաշնազարմանութիւն։ իսկ  
միջին դասակարգի մարդիկ՝ առևտորոյ ետևէ են։ Հայ գանձականաց զիխաւոր  
քաղաքն է Գումիթի, որ կերէմու գետին ավանց վրայ շինուած է. և բնակիչք  
բաց ի Հայոց, են նաև լեհն և Ռութեննը. և արուեստաներով և երկրի մշա-  
կութեամբ կը պարապին։ իսկ Հրէայք խաշնազարմանութեամբ և որիշ մանր  
մանր գործերով։ ի Գումիթի ընակող Հայոց թիւը 4400 հոգոյ շափ է, ո-  
րոնցմէ հինգ հարիւրը իրենց լեզուն կը խօսին. և զոր աւելի վաճառականու-

թեան մէջ կը գործածեն, այնպիսի լեզուով մը խօսելով մէջերնին, որ այլոց անհիմանալի է. իսկ տրիշ առիթներու մէջ ընդհանրապէս լեհերէն և ոռութեներէն կը խօսին: Հաւատքով ուղղափառք են, և եկեղեցական լեզունին հայերէն գրաբար, որ խօսուածէն շատ կը տարրերի, և մէջերնէն ոչ ոք կը հասկրնայ: Յանախ եկեղեցական հանդիսից մէջ հայերէն երգեր կ'եղանակին, բայց քարոզք, խօսովլանութիւնը լեհերէն կը կատարուին: Խօսուած լեզուին մէջ շատ խառնուրդ կայ լեհ և ոռութեն բառերու, շատ անգամ ալ թուրք և ոռութեն բացատրութիւնը: Այսի քերականութիւննին շատ կը տարրերի բուն հայկական լեզուի քերականութենէն: անանկ որ թուրքահայոց և պարսկահայոց լեզուն չեն հասկրնար: կը ճանապարհորդեն յաճախ ի Պետարաբիա և ի Ռումանիա, և կենդանի գնելով, կը զիրացընեն ու ի Վիէննա և ի Բրուսիա կը տանին ի վաճառ. յորմէ բազումք կը շահին, և այլք ալ կը կորսնցընեն: կանայք առանին անտեսութեամբ կը զբաղին. կը զաստիարակին և կը հրանանգեն իրենց զաւըները, խնամօք պահպանելով նաև իրենց հին սովորութիւնները. նոյն իսկ իրենց արտաքին կերպարանօքն ալ զանազանուելով որիշ ազգերէն՝ որոց հետ խառն կը բնակին. պատուառոր անձինք են, բարեպաշտոն, աշխատասէրը և արտաքր իրենց վաճառականական գործոց մէջ»:

Ալրէն Ձքպիտ իր Քերականութեան մէջ զիտորութիւն ըրած է (740) թէ հայ գաւառալեզուաց բառարան մը մեծապէս օգտակար կրնայ ըլլալ բանասիրաց և բառափուտաց: Զի պիտի զադրինք այս գաւառալեզուաց ուսումնասիրութիւնը յանձնարարելէն, որ օր մը անուարակոյս պիտի յայտնեն մեզ զպատմութիւն լեզուին: Դիտսմամբ մէջ բերինք Հանուշի հաւաքմունքը, որպէս զի ցուցընենք թէ բանասէրը արժան է որ յարաանութեամբ զբաղին այս ուսման, և եթէ ամենայն ժողովորդ անի այսօր իւր զատառալեզուաց ընկերութիւնը, ինչո՞ւ Հայք ալ շաբաթեն նոյնպիսի ընկերութիւն մը:

Մասնաւոր յօդուած մ'ալ գրեր է Միլլէր, ի Գէրլին հրատարակուած ուսումնաթերթի մը մէջ (Beiträge zur vergleichenen Sprachforschung auf dem Gebiete der arischen, celtischen und slavischen Sprachen). Կայ լեզուի առանձնայատկութեանց վրայ, Zur charakteristik des Armenischen. «Հայկականն, կ'ըսէ, ամէն բանէ յառաջ իրանեան լեզուաց մասն կը կազմէ անոլ՝ որ մասնակից է այն ձայնական փոփոխմանց զոր կը նկատենք անոնց մէջ, մասնաւանդ թէ անոնց մէջ ծանօթագոյն պարսկականին. օրինակ իմն, իր առանձին միառումը առ հազարյահինն, յաճախ անցըր սանսըրիտ ավ հնչմանէն ի իս (հի) և սկզբնական վ էն ի կ. (օր. իւյր=սավար գոյն= սվարեն): Բայց նոյն հաստորին մէջ (Պ. 457—464) հմաւած իրանագէտն ֆրեգը. Սպիտիէլ, կը քննազարէ իւր իմաստուն ուսումնակցին կարծիքը. և յ'էն 461, կ'ըսէ թէ վանայ արձանազրութիւնք հաւանականաբար կը ներկայացընեն մեզ զիին հայկական լեզու. նոյն կարծիքն ունեցած է նաև Մորթմանն. բայց Սայսի և կույարի հետագայ ուսումնասիրութիւնք՝ հակառակը կ'ապացուցանեն:

Լեզուագիտական մանրամասնութիւնը բնդհանրապէս ցամաք են, և կարելի չէ ողեւորուիլ ձայնից քննութեամբ կամ անոնց յարառե փոփոխութեանց ուսմամբ. տակայն այնպիսի մանր քննութեանց վրայ հաստատուած են հիմունք զիստութեան: Ձանոնք անտես ընկելէն կը հետեւի պարզապէս երևակայական ստուգաբանութեանց մէջ մնորիլ, որոնցմով մեծ կերպարանափոխութիւն կը կրէ լեզուին պատմութիւնը, յաճախ նաև զայն խօսող ժողովրդեան... Տարակոյս շիկայ որ լեզուաքննական ուսումը, բոլորովին շիպիաի խեղոսի, — ասանկ ըսենք, — ձայնախօսական մասովը. վասն զի ձայնէն զատ՝ կան նաև բամ կամ իմաստք՝ որոց ներկայն և անցեալլ արժան է ուստամասիրել: Դժբաղպարաօք՝ ձայնից ուսումը այնքան զժուարին չորդ է լեզուաքննի համար որ ժամանակը իրեն կը պակսի խորը թափանցելու ի պատմութիւն պաշտաման բարից և կազմութեան իմաստից. և հարկ է որ բարերաստիկ սեպէ ինց զինքն եթէ կարող ըլլայ ժամանել յուսումն կազմութեան բարից և քերականական փոփոխութեանց: Պէտք է նկատել և զայն որ արդի լեզուաքննութիւն, Պորի ընտիր երկասիրութեանց երկենալէն ի վեր, կանկ շառնոր մասնաւոր լեզուի մը, եւս առաւել գաւառաբարբառի մը վրայ, ըլլայ գրական կամ ոչ. այլ հարկ է որ իր քննութեանց հիմն զնէ լեզուի մը ամէն կենդանի կամ անետացած գաւառաբարբառներու վրայ, և այս կերպով ձեռք բերուած արզիւնքը բաղդատէ այն երեւոյթներով որ կրնան նկատուիլ ուրիշ ամէն համազգի լեզուաց և գաւառաբարբառներու հետ: Ասով կը յայտնուի որ լեզուաքնին հայագէտ մը ըլլալու համար այս օրուան օրս բառական չեն կրնար սեպուիլ միայն համեմատական բանասիրութեամբ ստացուած զիտնական աեղեկութիւնը և հմտութիւնը:

Հարայարձի

## ԴՐԱՆՍԻԼՈՒԱՆԻՌՅ ԵՂԻՍԱԲԵԹՈՒՊՈԼԻՍ

### ՔԱՂՋԻՆ ԱԶԴԱՑԻՆ

### ԱՅԼ ԵՒ ԱՅԼ ՕՐԵՆՔՆԵՐՆ ՈՒ ՎԱԼՈՎԱՐՈՒԹԻՒՆՆԵՐՆ

( Տես յէջ 429 )

**ՔԱՂՋԱԲԱՑԻՆ** վարչութեան վարձակալներուն համար առաւած առաջին կանոնադրութիւններուն կը հանգիսինք կարողոսի առանձնաշնորհութեան կոնդակէն հինգ տարի ետքը, կամ 4738 ին, երբ քաղաքն ասոնց համար օրէնքներ կը զնէ թէ ինչպէս պիտ' որ ըլլայ իրենց քաղաքավարութիւնն ու վար-